

« Տե՛ր իմ Բրիստա փրկիչ մարդկանց  
 Եւ բազաւոր միտ յաւիտեան .  
 Զարժան սցեստան ի քէն աւեանան .  
 Զլեւեռն արայան ի Հայաստան .  
 Ան գրագունին ճորին Կեանս .  
 Որ եւ սց այս ա գոյս մանեան .  
 Յորժամ փ աւա՛ւր գաա հայրական .  
 Ընցալ ի դ այս աչալողմանս :  
 Եւ վ շեքում ճոցին ռորի-  
 Քազաժստանազ Հայոց սեռի .  
 Պաճեա կեանս յեկարեղի .  
 Հանդերձ եղբարք իւրաւ բարի :  
 Եւ ճնող սց սոցին հոցի .  
 Իւրեանց նախնեանն եւ յայլ զարմի .  
 Ընցալ ի յոյս քնդ գերաւփի .  
 Եւ իեզ Տե՛ր փաւր յանճանցի : »

Կեանս թագուհու Աւետարանը ունէր սակէ  
 կազմ՝ Թանգագին ջարերով պահանջուա : Զա-  
 նազան գրիչներ փոքր յիշատակարաններում  
 պատմում են, թէ ինչպէս օտարազգիք գրիչ են  
 ստանի, հայ էջխաններ յետ են գնել, նորից  
 ձեռնով պատել, մինչեւ որ ձեռքէ ձեռք անցնե-  
 լով մեջ է հասել, անկորուստ պահելով հայ  
 թագաւորի ընտանիքի հազարապետ ասակերը :  
 ՄԵՍՐՈՊ ԿԱՌԻԱՊԵՏ  
 Նիս, 1907 թ. 13/27 ղեկաւ .



## « ՀԱՅՐԻԿ » ԻՆ ՄԱՀՈՒՄԱՆ ԱՌԹԻՒՒ

« Հայոց Հայրիկ » յը իր աչուքները փակեց՝  
 դեռ չտեսած իր Երազմիս իրականաշուժը : Որ-  
 քան ալ արդէն իսկ կէս-մահացած ըլլաք այս  
 վերջինը խոր ծիրարկուս մի ջերած մարմնա-  
 ւոր ու մաւտը տկարացմունքը, այդ արտասու-  
 վոր մարդը դեռ կը շարունակէր կատարել « իր  
 դերը » . մահուորնէն քիչ առաջ . Հայոց հարցի  
 մասին խնդրագիր էր ուղարկած Ետուարտ Թա-  
 գաւորին եւ Ռուսաց պրոսթրին գործոց նախա-  
 բարին (ինչըրագիր որուն այս փորձինը պատաս-  
 խանք էր համակրանքով), եւ կոչ մը ուղղած  
 էր արտասահմանի Հայոց ջարտելով կուսակե-  
 ցական անեղութեանց հարւածը ազգանուէր եղ-  
 բարական սիրոյն փրկարար հուրին մէջ :  
 Այդ եզական անհատականութիւնը, որուն  
 մէջ ինչպէս գրեթէ բոլոր « մեծ մարդոց » մէջ,  
 ամէն բան՝ յաստութիւնն ու թիրութիւնն՝ մեծ  
 էր, նոյն իսկ իրը կաթողիկոս — Նախաակ  
 շատեղուն կարծիքին թէ այդ փրկիչը չբխանի  
 մէջ ան միտման յաջատական կողմէր յոյլ տը-  
 ւած ըլլայ, — նոյն իսկ իրը կաթողիկոս՝ իր  
 վարչական անկողնութեամբ եւ այլ պակու-  
 սութիւններովը ձեռնդր՝ մեծ ժեւթեր ունե-  
 ցաւ, այնպիսի մասերը գոր ինքը միայն կրնար  
 ունենայ, եւ որ միշտ մատաները կ'ընէին իր

մէջ « մեծ մարդ » , իրեն նուիրած ուսումնա-  
 սիրութեանս մէջ ջանադած էր վերլուծել ատար-  
 բերը որոնցմէ կը կազմուէր այդ հոյակապ գոր-  
 ծիչին մեծութիւնը . իր թերութեանս վրայ խո-  
 սել անպատահ է այս պատճառս իր արտա-  
 կարգ գեղմբն ստեղծացումը ցաւապին անհա-  
 ծանքէ մը որիչը զգացում չի կրնար ներշնչել  
 մոդի :  
 Այն անորինակ յուզումը զոր յաւալ բերաւ,  
 « Հայրիկ » ի մանք անորով հայ ժողովրդին մէջ,  
 հերագոյն ապացոյցն է — եթէ հրեքը պէտք  
 կար այլ եւս ապացոյցի — այն շատ մեծ տեղին  
 գոր սն կը գրաւէր Հայոց կեանքին ու սրբին  
 մէջ : Մէկէ աւելի առաջարկներ ներկայացուե-  
 ցան այլ եւ այլ կողմերէ՝ յաւերժացնելու համար  
 Հայրիկի յիշատակը . առանց մէջ անկանալու-  
 լորն է այն զոր ուսանայ գործիչներու խումբ  
 մը յղացաւ, — հիմնել « Հայրիկեան » ֆուն-  
 Դը » կրթական գործին մշտապէս նպաստող :  
 Այդ ծրագիրը շատ գեղեցիկ է, նպատակարար-  
 մար, եւ կոչուած է ամենամեծ յաղողութեան  
 իրագործութեան : Բայց յայտոյն ձեռք թիրիկը  
 յաւերժացնելու, աւելի քան կրկն կորովով,  
 հաւատքով եւ համերայնութեամբ շարունակեն  
 է մեր պայքարը՝ մարմնաւորեանք համար այն  
 ուսերը Երազը որուն իր ամբողջ կեանքը նուիրեց  
 « Հայոց Հայրիկը » :

Էջմիածնի զանուն վրայ ո՞վ պիտի յաղորդէ  
 « Հայրիկ » ին : Անուն մը մէջտեղ դնելէ առաջ,  
 կ'ուզեմ ըսել թէ ինչպէս կ'ըմբանէ Էջմիածնի  
 դերը մեր ազգային կեանքի մէջ, եւ թէ ինչ  
 պիտի մարդ մը պէտք է որ յարմարագոյն ըլլայ  
 այդ դերին :

Էջմիածնի մեր հին մեծութեանց միակ  
 կենդանի մնացորդն է : Մեր կրօնական գերագոյն  
 սրբավայրն է ան, ու նաեւ մեր Արքեպիսկոպոս  
 Ամեն Հայ, հաւատացեալ կամ անհաստ, կը  
 յարգէ զայն, եւ պէտք է յարգէ, որովհետեւ  
 քաղաքին ինքնութեան կանգուն մնացած կու-  
 թողն է ան, ու պիտի շարունակէ ըլլալ ցոր-  
 քան մեր ազգը քաղաքական ինքնավարութենէ  
 զուրկ մնայ : Հայրիկի մահուան առթիւ իրենց  
 հրատարակած շարականայնս աղիւն աղերներն  
 մէջ, Վինեակի եւ Վիեննայի Միթիթարեանները  
 « Ամենայն Հայոց կաթողիկոս » սնունտակու-  
 սութիւնը անպիտոյն պահած էին, եւ արդարեւ  
 եթէ կաթողիկ կամ քողաքական Հայուն համար  
 էջմիածնայ կաթողիկոս կրօնական յարձարագոյն  
 հեղինակութիւնը չէ, « ազգին պիտոս » է, ներ-  
 կայացուցիչը Գրիգոր Լուսաւորյան, ու Տրդա-  
 տին, որոնք հայրն են եւ հիմնադիր բովանդակ  
 ջրխառնեայ Հայութեան : Եւ եթէ ճիշդ է որ  
 Պոլսեցիներն մասամբ կը սահմանափակէ մեր  
 այդ հոգեկան վեհապետին անկախութիւնը, այդ  
 սահմանափակումը չ'աղքիտը սակայն մեր կա-  
 թողիկոսը վեհապետ մը մնալ, վեհապետ մը  
 որ՝ ինչ ինչ վարչական հարցերու մէջ ուսու-  
 կան պետութեան գործիխանութեանը կ'ենթար-

կուրի, ինչպէս մեր Բագրատունիները՝ Արարաց դերբխանութեան կենտրոններէն, բայց որ ինչո՞րին կը նկատուի ու կը յարգուի Ռուս իշխանութիւններէն ու ժողովրդէն՝ ինչպէս եւ ամբողջ մարդկութիւնէն իբրեւ Հայ ազգութեան անձնաւորումն ու խորհրդանշանը։ Էջմիածինը այն հիմնարկութիւնն է որով մենք, մեր արդի անկմանը մէջ, մեզ կրնանք պահել եւ հաւասար զգալ ամենանշտը ազգերուն, եւ բարձր իսկ անոնց շատերէն։ անգլիական կամ ռուս եկեղեցին պատկառանքի զգացում մը ունին այդ մեծ Տունին համար, որ իրենցմէ շատ առաջ ընդգրկեց նոր ժամանակներու կրօնը։ Այն սիրուն ու պատկառելի աւանդութիւնները որ կը ծանանին այդ Տան վերեւ, — գեղանի եւ կորովի Արեւմտունի որ եկաւ հոն իր արիւնով ռոպլի նոր Գաղափարին ուսանցումը, մեծ ձգնաւորը որ տաննորիւ տարի ողջ մնաց օժանդակ քարտէրին ազամաւորներուն մէջ՝ որով հետեւ Հաւասարն ուժը զինքը անպարտելի կը կացուցանէր, երկնաւոր Շողը որ իշխաւ հոն իր թեւերուն վրայ կրելով Միածինը որ եկաւ իր ձեռքին իսկ գնել հիմունքը Հայոց հոգեւէնքին, ու դարձաւ որ պարտը զոր այդ Տունը՝ ինչպէս խարակ մը մնաւ որ՝ կառոյցած ծովու մը դէմ գցուած՝ մղեց նոր Աշխարհին թշնամիներուն դէմ, ու մտաւոր քաղաք մնաց ճիշդ զոր այդ Տան մէջ ազգին ու եկեղեցոյն նուիրուած մտքեր թափած են՝ մեր հայրենի յիշուած, գրաւանութիւնը, արուեստը մաղկեցնելու, — այս բոլորը զայն կը լուսապսակեն ճանաչանքովը վեճ բանաստեղծութեանը, որուն անտարբեր չի կրնար մնալ ու եւ մարդ որ կը սիրէ մեծ ու գեղեցիկ բաները։ Կովկասի բոլոր ցեղերը պատկառաստով կ'արտասանեն Էջմիածնայ աւանդը։ վերջին հայ-թաթարական պայքարներուն միջոցին, մահմաական հրոսակներէն ոչ մէկը մտքն անցուց զայիւ Էջմիածինն. ան սրբաբովոր մին է՝ ամենուրեւ համար Ան տեսակ մը քարոզական Արարատ է, միւսին գէմը կանգուն, անոր պէս պեւեռ, վեճաբան ու երկամարտն։

Այս է գէթ ինչի համար՝ Էջմիածին տեսական պատկերը, անոր գաղափարական դերն ու նշանակութիւնը Իրականին մէջ՝ զայն վարդաներուն անկարողութեան հետեւանկերով ան մերթ չէ համապատասխանած այդ դերին, ու մերթ շտտ վար է մնացած անէլ։ Հայ ժողովրդին պարտն է ջանալիք ըլլալ որ այդ մեծ հիմնարկութիւնը միշտ մնայ իր դերին արժանի բարձրութեան վրայ եւ շարունակէ տալ բոլոր օգուտը զոր կարող է տալ։ « Հայրիկ »ը մեր ժամանակակից պատմութեան ամենամեծ գէմերէն մէկն է, բայց իբր կաթողիկոս՝ բաց ի քանի մը գեղեցիկ ժեպեթէր, ինքզինքը յայտարար զուրկ վարչական կարողութիւններէ։ Էջմիածինը, ինչպէս եւ Գեղարեան ճեմարանը, կը որով քանային գրութեան մէջ ինչպէս։ Հարիկէն իբր « բանաստեղծ » հովուպապեղէ մը կը սպասուէր որ Էջմիածինը գրական եւ գեղարուեստական վառարան մը դարձնէր։ Այդ յայնն ու չիբաւ-

կանացուց։ Իր կաթողիկոսութեան տաննորի տարիներուն ընթացքին, Էջմիածնէն հազար տաննորիւ գիրք հրատարակուած է, եւ սակայն միաբանութիւնը կը հալուէր համալսարանական կրթութիւնն ստացած տաղանդաւոր սեւանդուս մտքեր։ Կոմիտաս վարդապետի պէտք արուեստագէտ մը՝ եօթը տարուան ընթացքին մէջ՝ երկու փոքրիկ տետրակ միայն կրցած է հրատարակել, եւ այն ալ՝ տպագրութիւնը իբր անձնական վտար ցտակէն վճարելով... Աւելորդ եւ անպատեհ է ծանրանալ՝ այժմ այս կետին վրայ։ Ինչ որ անհրաժեշտ է նկատի ունենալ հիմա, այն է որ Հայոց ազգը պէտք է Էջմիածնայ գահունը վրայ բարձրացնէ անձ մը որ ունենայ 1. ամօր, դպրոց ու շրտակ նկարագիր, ամենուրեւ պատկասանք ներշնչել դիտող։ 2. անկեղծ ու բուն սէր։ Հայ ազգին եւ Հայ եկեղեցոյն համար, լուրջ ծանօթութիւն մեր հին ու նոր պատմութեան, սրտագին ըմբռնուած ազգային ճակատագրին։ 3. սէր զեզել հայ գրականութիւնը եւ հայ գեղարուեստը, եւ Էջմիածինը անոնց զարգացման նպաստող մեծ կեցողութիւնը գարձնելու փափաք։ 4. անաչառ, անկողմնակալ, ամէն կուսակցութիւնէ եւ հասուածէ ինքզինքը վեր բռնող, ամէն բանի մէջ ամենէն առաջ ազգին ընդհանուր եւ հիմնական շահերը տեսնել զիրոյց միայն մը։ 5. վարչական կարողութիւններ՝ Էջմիածնայ նիւթական կացութիւնը բարդեցնելու, երւժուտը կանոնաւորելու, ներքին քարկանգութիւնը հաստատապընդելու համար։

Իզմիրեան այն անձն է որ ամենէն աւելի յոյս կը ներշնչէ այս երազուած կաթողիկոսն ըլլալու։ Ճանալիք է որ ամբողջ Հայ ժողովուրդը՝ միասնութեամբ՝ իր քուէն տայ այդ ամենէն յ բոլորն ու ամենուն սիրելի ամենաւորութեան։ Տարակոյս չկայ որ՝ արդի պայմաններուն մէջ՝ ռուս կառավարութիւնը կը յարգէ Հայ ժողովուրդին կողմէ միանշարժ յայտնուած այդպիսի ցանկութիւնն մը։ Էջմիածինը, այդպիսի խանդով, կորովի ու ազգասէր պիտի մը ձեռքին տակ, կրնայ եւ պարտի՝ բաց ի կրօնական սրբավայրի եւ ազգային Տան հանդամանքէն, զանալ գրական, գեղարուեստական ու գիտական առարկ մը։

Ա. ԶՊԱՆԵԱՆ

ՊԵՐՃ ՊԻՕՇԵԱՆՅԻ ԹԻՇԱՍԱԻՆ

Հանգուցեալ Պ. Պօռնանցի թաղման հանդիսի առիթով, անցեալ դեկտեմբեր ամսի ըսկիցներին հայ հասարակութիւնը նորից յիշել հանգուցեալի անցեալը եւ ժամով մէջ լեռնի արտայայտեց թէ՛ նորա մահով Հայութիւնը զրկուեց մի անպիսի աշխատաւորից, որ համարեա կէս դարու չափ անդազուած գործել կը կովկասեան Հայերիս կենսակրթական մշտտ ասպարիզում։ Ար՝ նա գործել էր իբրեւ նորարարող ան-